

Ր Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ք

Երբանկոտրին. — Ամենայն որ երջանկու  
կութեան կը փոփարի. թագաւարն, հո-  
վիւն, իմաստունն, երկրագործն, տղան,  
չափահասն, ծերունին ու կինն. միով բա-  
նիւ ամենայն մարդ շարունակ հետամուտ  
է երջանկութեան:

Ամենքին ալ կ'ուզենք երջանիկ ըլլալ,  
և սակայն աշխարհս լի է ապերջանիկ մար-  
դիկներով: Գառն խորհուրդք ու մտածու-  
թիւնք հաւասարապէս պատած են ինչպէս  
խոնարհ գեղջուկին եղեգնաչէն ընտկարա-  
նը, նոյնպէս մեծատան կճեայ մեծակառոյց  
ապարանքր: Աի կայ հասակ մը և ոչ կե-  
նաց պայման՝ որ գերծ ըլլայ ապերջան-  
կութեան հարկէն:

Քայց ոչ թէ ասոր համար բամբասելու  
ենք գրեութիւն, անուէր և անգութ կո-  
չելով զանկիւ, ի ներքս ՚ի մեզ մտնանք,  
և կը բռնադատինք խոստովանելու որ մեր  
ապերջանկութեան զգաւոր պատճառն ՚ի  
ներքս ՚ի մեզն:

Աի փնտռենք աշխարհիս վրայ ոնապակ  
ու կատարեալ երջանկութիւն. ասիկա ան-  
մահից միայն պահուած է: Երկրիս վրայ  
նժդեհք ու պանդուխտք ենք. ուստի հեռի  
ըլլալով մեր հայրենիքէն, չենք կրնար վա-  
չելել բացարձակ երանութիւն: Ասիկա  
իրբև վարձք խոստացուած է ոչ պատե-  
րագժողաց այլ յաղթողաց: Քայց կրնանք  
ժամանել յայտ ինչ աստիճան երջանկու-  
թեան, եթէ գործածենք այն միջոցները՝  
որք կրնան առաջնորդել առ այն:

Այտնք բոլորովին օտար են այն միջոցնե-  
րէն զորոք մարգիկ կը գործածեն: Ամն ՚ի  
հարստութեան կը փնտռէ գերջանկութիւն,  
ոմն ՚ի պատիւս, և այլ որ ՚ի հեշտութիւնս:  
Քայց ասոնք ուրիշ բան չեն եթէ ոչ զբը-  
գիտք ու տանջանք սրտի մահկանացուաց,  
և ոչ երբէք կրնան յազեցնել իր փոփար-  
ները:

Կծծի ազաւութիւնն կը ծանրացնէ իր  
երկաթի գաւազանը անյազութեամբ դանձ  
զիզողին վրայ: Անմիտ գոռոզութիւնն կը  
կրծէ անգաղար պատուոյ ետևէ եղողին  
սիրտը: Խաբեարչ հեշտութիւնն սակաւ ու  
համառօտ քաղցրութեան կը փոխանակէ  
դառնութիւն բազում ու երկարատև: Ա-  
ռաքինութիւնն միայն կրնայ տալ մեզի այն  
երջանկութիւնն՝ որուն օրինակոր է փախա-  
քիւ արարանաց աշխարհիս մէջ: Հարըս-  
տութիւնն ու պատիւն թէ որ առաքինու-

թեան հետ միացած ըլլան, կատարեալ  
կ'ըլլայ մեր երջանկութիւնն. բայց առանց  
առաքինութեան՝ վշտաց ու տառապանաց  
կ'ըլլան պատճառ: Ընդհակառակն առու-  
քինութիւնն բաւական է ինքն ինքեան.  
կրնայ աղքատ, անձանթ ու հարածեալ  
ըլլալ՝ բայց ոչ երբէք ապերջանիկ: Իր ա-  
մենայն յոյսն Նախախնամութեան վրայ է:

Յոյս. — Յոյսն, կ'ըսէ ք'րթող մը, երազ  
է յարթնութեան: Արիշ քերթող մ'ալ կ'ա-  
ւուանէ զայն յետին շատուած, վասն զի  
մահուամբ միայն կը թողունք զայն:

Յոյնք ու Հռովմայեցիք շատ մը գեղե-  
ցիկ այլաբանական կերպերով ներկայացու-  
ցին Յոյսը, և աստուածացուցին զայն:  
Նախ ուղիղ ոտքի վրայ կեցուցին ծաղկա-  
պսակ, և տուին ձախ ձեռքը մեկոն ու  
հասկ, և աջ ձեռքը սեան մը յեցուցին:  
Գրին առջևը փեթակ մը՝ ուսկից դուրս կու  
գան ծաղիկներն ու պտուղներ: Այս ամեն  
խորհրդաբանն նշանքն թէ հանճարեղ են և  
թէ գեղեցիկ: Արիղ ոտքի վրայ կեցած է,  
և հաստատուն կերպով յեցած. վասն զի  
կը հսկէ միշտ ու չընկնար երբէք, թէպէտ  
և կը խաթէ յաճախ: Մարդիկ ընչից ու հա-  
ճոյից կը յուսան միշտ, և ահա մեկոնն  
հաճոյից նշան է, և հասկն ընչից:

Ներկայացուցին զայն գարձեալ թևաու-  
րեալ. վասն զի կը նմանի այն թիթեանի-  
կին, զոր կարծէ տղայն թէ պիտի բռնէ  
անմիջապէս ու չի կրնար, վասն զի կը թռ-  
չի մէկ ծաղիկէն ՚ի միւս ծաղիկ, երբ նա  
ձեռքը կ'երկընջնէ բռնելու: Իր գոյնն  
կանաչ է, վասն զի ցորենոց առջին գոյնն  
կանաչ է:

Ատուած ինչպիսի վիճակի մէջ ալ դը-  
րած ըլլայ զմարդ, միշտ չորս կողմէն պա-  
տած է յազգի ազգի աղէտից ու չարեաց.  
ուստի միշտ կը յուսայ երջանիկ բախտի  
մը: Այս յոյսն յաճախ ՚ի գերև կ'ըլլայ ու  
կը ցնդի. բայց նա չի վճատիր երբէք և  
նորէն կը յուսայ, և գեղեցիկ ասպազայի  
մ'անկեկալութեամբ կը մխիթարուի ՚ի ցաւս  
իւր ու կը բաջալերուի: Անոր համար ե-  
թէ չունենայինք զՅոյս, կարի թշուառ կ'ը-  
լայինք երկրիս վրայ:

Յոյսն մեր ունեցած բարեաց մէջ մե-  
ծագոյնն է. որովհետև կ'օգնէ տանելու  
ձախողանաց, կու տայ մեզի հաստատա-  
մտութիւն ընդդէմ կենալու արգելից, և

Համբերութիւն՝ կրելու զամենայն թուա-  
ուութիւնս: Աշխարհիս մէջ վայելած Հա-  
ճոյքնիս այնպէս քիչ են, փոքունք ու վաղ-  
անցուկք, որ քան զամենայն արարածս  
ողորմելի կ'ըլլայինք, թէ որ չունենայինք  
այս զեղեցիկ պարզեք, զՅոյս, որ սպա-  
գային ակնկալութեամբ սխտիէր զմզ:

Յոյսն իբրև ակփոն մ'է որ կը թմրեցնէ  
մեր ցաւերը. իբրև անուշահոտ ծաղիկ  
մ'է՝ որ կը սփռուի մեր կենաց ճամբուն  
վրայ, և կը դիրացնէ մեր քայլերը: Ուս-  
տի իրաւանք նախկին բանաստեղծք Յոյսը  
Բնոյ քոյր կ'անուանէին, որ կը մեղմէ առ  
վայր մի մեր ցաւերը, և Մահուան որ կը  
վճնցնէ բոլորովին:

Առաքինադրիւն ու Մոյսդրիւն. — Սմենա-  
վտանգաւոր վրիպակ մ'է կարծելն թէ ա-  
ռաքինութիւնն միշտ փոքր միջէն պիտի բա-  
լէ, և մոլութիւնն ծաղկանց: Նոյն իսկ 'ի  
բաց թողլով Արօծքն, առաքինին աւելի բա-  
րեբախտ է այս աշխարհիս մէջ քան զմո-  
լին:

Խրղճմտանքն, անմեկնելի Հիւր, կը դառ-  
նացնէ չարագործին զուարճութիւնները,  
ու գիշերային ահաւոր երազովք կը տագ-  
նապէ դինքը: Խրղճմտանքն անգղ մ'է՝ որ կը  
կրծէ Պրոմեդէոսի սիրտը. օձ մ'է՝ որ կը  
պատառէ Դիդեայ աղիքները: Յիշենք զԱ-  
պողոզոր. այդ չարագործն Հայր. թէ կը  
ննջէր, կ'երազէր իբր թէ տանջանաց մէջ  
ըլլար, և սիրտն կ'աղաղակէր թէ՛ այս  
տանջանաց պատճառն ես եմ:

Բայց թէ և Հասնի չարագործն ինչուան  
այն աստիճան՝ մինչև լռեցնել խրղճմտա-  
նայ ձայնը, որ անկարելի է, երբէք եր-  
ջանկութիւն չի գտնար: Որչափ աշխա-  
տանք և որչափ հոգ չի կրեր ծածկելու ու-  
րիչին աչքերէն ըրած չարիքը և սրտին  
տագնաւար. բայց ընդունայն աշխատանք-  
երկիր ինքնին կ'աղաղակէ 'ի վեր Հանելու-  
նորա չարագործութիւնը: Ինքն իր անձին  
անարգ կ'երևայ, և կերպով մ'անդորրու-

թիւն չի գտնար: Ա'արհամարհէ գինքը իր  
ամուսինը, կը ցաւի մայրը գինքը ծնանե-  
լուն, կ'ամաշէ որդին զանհկա իրեն Հայր  
ունենայուն: Գերութիւնն անմխիթար է.  
մահուան մտածութիւնն՝ թէ՛ և դառն է,  
կը զողացնէ գինքը:

Իսկ առաքինւոյն ճակատը կը փայլէ Ո-  
լիմպոսի անայլայելի պարզութեան նման:  
Արնայ թաւալել 'ի թշուառութիւնէ 'ի թը-  
շուառութիւն, բայց երբէք չի կորուսաներ  
իր մարդկանց առջև ունեցած պատիւը:  
Պատիւն՝ առաքինութեան օրինաւոր պը-  
տուղն է. անոր համար Հոռովմայեցիք այս  
երկու աստուածութեանց մեհնանները յու-  
րարու Հեռ միացած չինեցին. և առաքի-  
նութեան մեհնէնէն միայն կը մտցուէր  
պատուոյ մեհնանը: Այնպէս մեծ է առա-  
քինութեան զօրութիւնը, որ անոնք իսկ ու-  
րոնք Հեռու կը պտըտին անոր ճամբէն՝ կը  
յարգեն զայն: Մեծ տարբերութիւն կայ  
արգարոյն և ոչ արգարոյն մահուան մէջ:

Ճշմարտութիւն. — Աշխարհիս վրայ մար-  
դուս քննութեան ու խնամոց միակ բանն  
ճշմարտութիւնն պէտք է ըլլայ: Անհկա է  
միայն մեր հոգւոյն միակ լոյսն, մեր սրտին  
կանոնն, ստոյգ Հաճոյից աղբիւրն, մեր ա-  
մենայն ակնկալութեանց Հիմն. մխիթա-  
րիչ վշտաց, քաղցրութիւն աղէտից, միով  
բանիւ մեր ամեն նեղութեանց դարմանն:  
Անհկա է պատճառ ուղիղ խրղճմտանաց,  
անհարկու է չարեաց, մոլութեան գաղտնի  
պատուհաս, առաքինութեան կատարեալ  
հատուցումն. անհկա միայն կ'անմահացնէ  
գինքը սիրտները. անհկա միայն կը ներ-  
շնչէ վեհ մտածութիւններու դիւցաղուններ  
կը պատրաստէ: Ուրեմն մեր ամեն փոյթն  
այն պիտի ըլլայ՝ որ ճանչանք զանհկա, մեր  
բոլոր ջանքն այն պիտի ըլլայ՝ որ յայտնենք  
զայն, և բոլոր եռանդեամբ պաշտպանենք:  
Աստի մարդկութեան վրայ ճշմարտութիւն  
միայն պիտի փնտռենք, և անոր համար  
պիտի ջանանք Հաճոյանալ այլոց:

